

### ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

#### ՅԵՄԵՐՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ

##### ԵՐՈՊՊՈՒՆԻ ՄԷՋ

Երուսաղի Հայոց Կարողիկոսական Պատարակ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակեան, ինչպիս Բարիզի հոյ մանուշին մէջ իր ստորագրած յայտարարութեանն եւս կը հակըցուեր, աւարտած ըլլալով իր պաշտօնին պարտականութեանց առաջին մասը, իր տեղեկագիրը մատուցած էր Ամենայն Հայոց Արքեպիսկոպոս Հայրապետին, Էջմիածին, Ն. Ս. Օծուրեան վարձանումնէն շուրջ մէկ ամիս առաջ:

Երուսաղի կազմակերպութեան հարցը, ազգային եւ եկեղեցական տեսակետով հաստատուած շահեկան, արժանի էր անշուշտ մանրամասնեալ յիշատակութեան մը՝ ազգային եւ եկեղեցական իր կրկնակ նկարագիրովը շեշտուած հոյ պարբերաբերքի մը մէջ, որպիսի է ՍԻՈՆ. այս պատճառաւ պաշտած եւ պիտանի կը համարինք մեր ընկերացիներուն հարողիկ հետեւեալ տեղեկութեանները, զորս նոյն ինքն Կարողիկոսական Պատարակին ստացանք, իր վերջին անգամ Երուսաղիս այցելած միջոցին:

Ն. Ս. Օծուրեանը, իր սրբատառ կոնգրակով պատուիրած էր Թորգոմ Արքեպիսկոպոսի, իրրե միակ առաջնորդական վիճակ մը եկեղեցականագէտ կազմակերպել Եւրոպահայութիւնը, աւելի ճիշդ՝ Եւրոպայի արեւմտեան եւ կեդրոնական եւ հարաւային մասերու մէջ գտնուած այն հայ համայնքները, որոնցմէ ոմանք թէ եւ վաղուց, աւելի կամ նուազ չափով մը, կազմակերպուած էին իրրե հովուական անջատ Շքըջանակներ, բայց ամենամեծ մասը, աւելի մեծ պատերազմի հետեանք զազթականութեանէն գոյացած կամ ստուարացած, ընդհանուր առմամբ կը մնային գեա անկազմակերպ գրութեան մէջ: Ըստ այսմ, Կաթողիկոսական Պատուիրակութեան Շքըջանակը իր մէջ կը պարագրէր, բացի Ռուսիայէ, Ռումանիայէ, Պուլկարիայէ եւ Յունաստանէ, որոնց մէջ գոյութիւն ունէին արգէն առաջնորդական կազմակերպուած վիճակներ, Ֆրանսա, Անգղիա, Պելճիգա, Իտալիա, Գերմանիա, Զուիցերիա, Աւս-

տրիա, Հունգարիա, Զէլսուաւաքիա, Եուկուալիա, Հորանտա եւ Լեհաստան:

Որովհետեւ, սակայն Ն. Ս. Օծուրեանը միեւնոյն ատեն պատուիրած էր իր Պատուիրակին որ, նախորդ կազմակերպական ջանադրութեանց առթիւ պատահած անախորժութիւնները շարունակու համար, նախագէտ մանրամասնութեան քննուի կացութիւնը եւ յետոյ տնօրինուի պատշաճը, Թորգոմ Արքեպիսկոպոս կարեւոր դատեց անձամբ շրջիլ նախ բոլոր գաղութները, հանգամանորէն քննել եւ ուսումնասիրել ամէն ինչ. այս մտածումով անխկա, Բարիզի մէջ, ամէնէն առաջ, հարկուոր զընտրութիւնները կատարելէ վերջ, մի առ մի այցելեց վերոյիշեալ Եւրոպական երկիրներու հայարնակ քաղաքները, բացի Հոլանտայէն եւ Լեհաստանէն, որոնց մէջ ազգայիններու յոյժ աննշան թիւ մը միայն կար:

Իր այս պտոյտի ընթացքին եւ յետոյ ունեցած տեսակցութիւններէ եւ կատարած հետազոտութիւններէ վերջ աւելի եւս ամբարպնդուեցաւ նախագէտ եւ ունեցած իր համոզումին մէջ թէ անկարելի է անօգուտ է ամբողջ Եւրոպահայութիւնը միակ առաջնորդական վիճակի մը մէջ պարագրելու ծրագրելը, եւ թէ աւելի գործնական է եւ եկեղեցական կազմակերպութեան տեսակէտով աւելի բանաւոր եւ արգիւնաւոր՝ Եւրոպահայ համայնքները խմբել մէկէ աւելի առաջնորդական վիճակներու մէջ:

Ըստ մարդահամարին, զոր մասամբ գտած եւ մասամբ ինք կատարած է Կաթողիկոսական Պատուիրակը, Եւրոպայի վերոյիշեալ երկիրներուն մէջ ապրող Հայոց թիւն է մերձաւորաբար 67000, որոնց 64000՝ Ֆրանսայի մէջ են, իսկ մնացեալ իրր 3000՝ Ֆրանսայէ արտաքոյ կղած Եւրոպական միւս երկրամասերուն մէջ: Հետեւաբար, Եւրոպահայ թեմական կազմակերպական ձեռնարկը, իրագէտ կամ ամենամեծ մասամբ, Ֆրանսահայ եկեղեցական կազմակերպութեան գործ է ինքնին:

Արգ, Թորգոմ Արքեպիսկոպոսի տեսութիւնն այն է եղած թէ Ֆրանսահայ գաղութը ինքնին, ի նկատի ունենալով խմբաւորեալ հայարնակութեան տեսակէտը, պէտք է վերածուի երեք առաջնորդական վիճակներու, որոնք պէտք է լինին. 1. Բարիզի շքըջանակը. 2. Կիոնի շքը-

ջանակը, և 3. Մարտէյլի շրջանակը. Հիւսիսային՝ Միջին և Հարաւային Ֆոանսայի երբեակ տրոհումներով: Աստնյմէ առաջինը ունի շուրջ 25000, երկրորդը՝ 1500, երրորդը՝ 2400 հայեր:

Կաթողիկոսական Պատուիրակը անկարելի կը նկատէ նոյնիսկ Ֆոանսայ միակ թեմի մը գաղափարը, որովհետեւ ոչ միայն միակ առաջնորդ մը պիտի չկրնար տարւոյն մէջ քանի մը անգամ այցելել ընդարձակ տարածութեան վրայ սփռուած այդ բոլոր համայնքներուն, որոնց սակայն անհրաժեշտ է զէթ երեք ամիսն անգամ մը այցելել՝ մանաւանդ կազմակերպական առաջին տարիներուն, այլ մա՛նաւանդ որովհետեւ նիւթական և այլ պատճառներով բացարձակապէս անհնար պիտի ըլլար կազմել թեմական Ընդհանուր Ժողով մը, որուն մասնակցէին բոլոր համայնքերը ներկայացնող անդամներ, ընտրուած գանազան հետաւոր քաղաքներէ, որոնց հաւաքումովը հնար ըլլար տարին քանի մը անգամ գումարել ներսփոխանական Ժողով, եւայլն:

Այս բանին արգելք պիտի լինէր ոչ միայն զանազան հետաւոր քաղաքներէ դալիք պատգամաւորներու երթուղարձի և բնակութեան ծախսոց զժուարութիւնը, այլ նաև և մանաւանդ ապակեղորնացումի քնողդական նկատուելու չափ խոր իզձը, որուն երբեմն կարելի չէ եղած զիմադրել թիւրքահայ քանի մը վիճակներու մէջ իսկ, և որ, հիմակ, կարգ մը տուեալ պայմաններու ճեղքումով մանաւանդ, աւելի բուռն կը թուի Եւրոպահայ շրջանակներու մէջ: Մէկէ աւելի առաջնորդական վիճակներու գոյութեան մէջ թորգոմ Արքեպիսկոպոս ի մէջ այլոց այն օգուտը կը տեսնէ որ մէն մի շրջանակ, ինքն իր մէջ ամփոփուած, աւելի ուշադիր լրջութեամբ և նուիրումով կը հոգայ իր եկեղեցական և ազգային պարտականութիւնները, տեսակ մը մրցումի նախանձախնդրութիւն ալ գնելով գործին մէջ: Բաց աստի, մէն մի առաջնորդական վիճակ կրնայ ունենալ իր եպիսկոպոսը. և Եւրոպահայութեան մէջ քանի մը եպիսկոպոսներու միանգամայն ներկայութիւնը առաւելութիւն մըն է, ոչ միայն իրեն նուիրապետական ազդուութիւն մը այլոց առջև, այլ նաև եկեղեցական հեղի-

նակութեան իրական ոյժ մը հոգեւոր ներքին կեանքի տեսակէտով, քանի որ անոնք տարւոյն մէջ քանի մը անգամ գումարուելով Եւրոպահայութեան կրօնական և եկեղեցական կարեւոր հարցերու շուրջ կրնան օգտակար խորհրդակցութիւններ ունենալ:

Գալով Հայրապետական Պատուիրակի պաշտօնին, զայն կը թողու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամքին և բարեհաճութեան միայն: Ֆոանսայ երեք վիճակները կազմակերպուելէն վերջ ալ, եթէ Ն. Ս. Օժուրիւնը կ'ուզէ իր ներկայացուցիչը ունենալ ամբողջ Եւրոպայի հայութեան մօտ, կարող է կամ այս երեք վիճակներու առաջնորդներէն մին նշանակել այդ պաշտօնին, և կամ անոնցմէ վեր բարձրաստիճան հոգեւորականի մը յանձնել անոր պարտականութիւնը:

Թորգոմ Արքեպիսկոպոս լուսազոյն կը գտնէ սակայն որ Կաթողիկոսական Պատուիրակը, եթէ պիտի լինի, առաջնորդներէն տարբեր մէկը լինի, որ, իրեն ներկայացուցիչ Ամենայն Հայոց Հայրապետին, եկեղեցական և կրօնական հարցերու մէջ, իրաւական՝ վարչական և կարգապահական տեսակէտով վերադաս զիրք մը ունենայ միւս առաջնորդներուն վրայ, միջնորդ կապը լինի այս վերջիններուն և Մայր Աթոսոյ միջև, ի հարկին իր նախադասութեան ներքե կազմէ Եւրոպահայ թեմերու եպիսկոպոսական ժողով և երեք վիճակներու թեմական Ժողովներու զիւրաններէն կազմուած ժողով մը, ընդհանրական բնոյթ ունեցող հարցերու մասին խորհրդակցութիւն կատարելու համար:

Արտաքոյ Ֆոանսայի Եւրոպական միւս երկիրներու մէջ եղած համայնքները, որոնք հազիւ 3000 Հայեր կը պարունակեն, պէտք է կազմեն ուրոյն Հովուական Շրջանակներ՝ հետեւալ կերպով. 1. Իտալիա, 2. Պելճիգա և Հոլանտա, 3. Գերմանիա և Լեհաստան, 4. Աւստրիա և Հունգարիա և Չեխոսլուաքիա և Եուկոսլաւիա, 5. Անգղիա, 6. Չուիցերիա: Այս շրջանակներէն իւրաքանչիւրը կ'ունենայ իր Հոգեւոր Հովիւը, ուղղակի վերհսկողութեանը ներքե կաթող. Պատուիրակին, որ անոնց նկատմամբ Առաջնորդի հանգամանք կ'ունենայ, և Շրջանակները ուղղակի իր թեմերը կը

նկատուին, իրբև Տէրունի վիճակներ, ինչպէս էին ի հնումն ուղղակի Մայր Աթոռին կապուած և Նուիրակներէ կառավարուած Տէրունի վիճակները :

Իւրաքանչիւր Առաջնորդական վիճակ և մէն մի Հոգուական Երջանակ կ'ունենայ իր Ժողովական կազմը, որ կը բաղկանայ իր օրինական եկեղեցական տուրքը վճարող ազգայիններէ ընտրուած ներկայացուցչական ժողովէ մը, և այս վերջինէն ընտրուած Վարչական Մարմինէ մը՝ որ կեդրոնին մէջ կը գործէ, և Հոգաբարձութիւններէ, որոնք վիճակին կամ Երջանակին միւս հայաշատ վայրերուն մէջ կը գործեն :

Կազմակերպութեան ընդհանուր նկարագիրը պիտի լինի եկեղեցական. Հայ եկեղեցին է որ, իրբև ազգային գոյութեան ամէնէն ապահով և պատմական կոռուանը օտարութեան մէջ, պիտի լինի առանցքը հասարակութեան ազգային կեանքին. ա՛նոր շուրջը պիտի խմբուին կրթական և բարեգործական ուրիշ ձևանարկները, որքան որ միջոցները և հանգամանքները կը պահանջեն կամ կը թոյլատրեն : Հետևաբար Հայ եկեղեցոյ պատկանեալ ազգայինները միայն պէտք է լինին ընտրող և ընտրելի : Վասնզի Ամենայն Հայոց Կաթողիկոսական Պատուիրակութեան կողմէ կատարուած կամ կատարուելիք գործը գործըն է Հայ Լուսաւորչական եկեղեցոյ Եւրպական համայնքին կամ Հասարակութեան :

Ըստ Կաթողիկոսական Պատուիրակին, կազմակերպութեան գործին մէջ ամէնէն գծուարին կէտն է ազգ. կրթական հորքը : Եւրոպայի ամենազարգացած այս երկիրներուն մէջ, ամէն կերպով կազմակերպուած և մանկավարժական ամենանորագոյն մեթոտներով գորացած վարժարաններու — որոնք յաճախ ձրի ալ են — խայծը այնքան հրապուրիչ է և հզօր, որ գրեթէ անկարելի պիտի ըլլայ, տասնեակ մը տարիներ ետքը մանաւանդ, զիմազրել անոնց համատարած ազգեցութեան, Եւրոպահայ ապագայ սերունդին տալ կարենալու համար գէթ ազգայիննախակրթութեան մը բարիքները : Իրաւ է թէ այսօր Մարսելի շրջանին մէջ մասնաւորաբար, որ հայ գաղթականները տակաւին ընտանո-

րուած են համախուժը կենակցութեան մը մէջ, և զեւ կը պահեն հայեցի դաւաճականութեան բարքն ու կենցաղը, իրբ տասն զպրատուններու մէջ օրն ի բուն հայերէն կ'ուսանին հաղարի մօտ երկու սեռէ մանուկներ, ինչ որ արդարև պատիւ կը բերէ տեղւոյն անցեալ և ներկայ Ազգ. Իշխանութեան, բայց դժուար է երկար ժամանակի համար լաւատես լինել այս մասին : Այնպէս որ եկեղեցիին միջոցաւ է դարձեալ որ փոքր ի շատէ հնար պիտի լինի լուծել այս կնճիւղը, եթէ լինին բանիրուն և ուսեալ քահանաներ կամ վարդապետներ, որոնք եկեղեցոյ հովանիին տակ շարաթը քանի մը անգամ կարենան հաւաքել ազգին օտար վարժարան յաճախող մանուկները, և սորվեցնել անոնց մայրենի լեզու. Ազգ. Պատմութեան նախատարերք և կրօնական և եկեղեցական զիտելիքներ :

Ոնդիրը կը տարբերի անշուշտ, եթէ քանի մը կարեօր կեդրոններու մէջ հնար լինի ազգային բարեբարներու ջանքով հաստատել երկրորդական Վարժարաններ, ինչպէս Վենետիկի Մխիթարեանց Մուրատեանը ի Բարիզ, որոնց մէջ հայ սերունդը հաւասար յաջողութեամբ կրնայ ուսանիլ օտար և ազգային լեզուները և գոհացուցիչ աստիճանով մը ստանալ նաև ազգ. դաստիարակութիւն, օտար կրթութեան հետ :

Թորգոմ Արքեպիսկոպոս իր տեղեկագրին մէջ գովեստով խօսած է գաղութահայութեան աշխատասէր և պարկեշտ բարքին և զործնական յաջողութեանց մասին, որոնց համար մեր ազգակիցները ամէն տեղ կը վայելին յարգանք և համարում, և յոյս ունի թէ կուսակցական վէճերն ալ, որոնք ընդհանուր առմամբ քաղաքական ձախողանքի պատճառած շուարումներուն և ազգային ապագայի մը յոյսէն հրաժարիլ չը կարենալու հոգեբանական դրութենէ յառաջացող վիճակներ են յաճախ, պիտի հանդարտին հետզհետէ, որքան աւելի հոգեկան խաղաղութիւնը արիւն սիրտերուն վրայ : Բայց շատ աւելի գովելի և սրտապնդիչ գտած է Մայրենի եկեղեցոյ հանդէպ ամէն տեղ տեսած սէրը և անհուն խանդաղատանքը : Ամէն տեղ, առանց բացառութեան, առանց խտրութեան հոսանքներու և նոյն իսկ դաւանանքի, Մայր Ա-

Թոռոյ ներկայացուցիչը հանդիպած է գործավալից ընդունելութեան. Հայ Եկեղեցւոյ պաշտամունքը, Ամենայն Հայոց Հայրապետին կողմէ աւանդուած ողջոյնը և կրօնական մխիթարութեան խօսքերը հոգեպարար ներգործութիւն ըրած են ամէնուն սրտին վրայ. ու ամէնքը սրտանց և սիրով կը փափաքին եկեղեցական Թեմական կազմակերպութեան ձեռնարկին օր առաջ աւարտումին, հաւատալով թէ ո՛չ միայն հոգեւորապէս այլ նաև ազգային տեսակէտով մեծապէս օգտակար արդիւնք մը պիտի ունենայ ան:

Այս և յարակից բոլոր խնդրոց մասին ընդարձակ մանրամասնութեամբ խօսելէ և ծրագիր և առաջարկներ ներկայայնելէ վերջ, Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս իր տեղեկագրին կը կցէ վիճակագրական համացուցակ մը, որմէ կը քաղենք հետեւեալ ամփոփումը:

1. — Հիւսիսային և Արեւմտեան Ֆրոնտոնայի, աւելի ճիշդ, Բարիզի եւ շրջակայից մէջ կը գտնուին շուրջ 25,000 հայեր, որոնց ամենափոքր մասը միայն հին գաղթականներ են, առ առաւելն կէս դար առաջ հաստատուած. իսկ մնացեալ ամէնքը պատերազմէն յետոյ եկած են: Բարիզի մէջ կայ Ս. Յովհ. Մկրտիչ Եկեղեցի մը, հանդ. Յովհաննէս Մանթաշեանի ծախքով կառուցուած, հայկական ճարտարապետութեամբ, գեղակերտ: 1929ին, Բարիզի Ալֆօրփի կոչուած արուարձանին մէջ, քանի մը բարեխէր ազգայնոց ծախքով շինուեցաւ պարզ ոճով բայց սիրուն Եկեղեցի մը, Ս. Պօղոս-Պետրոս անուն: Գաղութին եկեղեցական և ազգային պէտքերը կը յանձնաձուլին հսկողութեանը տակ Ս. Յովհ. Մկրտիչ Եկեղեցւոյ հովանւոյն տակ գործող Վարչութեան մը, զոր կ'ընտրեն իրենց եկեղեցական տուրքը վճարող ազգայիններ, ֆոնանսական կառավարութենէն ճանչցուած կանոնագրի մը համեմատ: Այս Վարչութիւնը, որ կը բաղկանայ 20 ազգայիններէ, որոնք երկու տարին անգամ մը կը փոփոխուին վիճակաւ և նոր ընտրութեամբ, իր ծոցէն կ'ընտրէ Հոգաբարձութիւն մը, որ կը հսկէ Եկեղեցւոյ նիւթական և բարոյական պայծառութեան, և Դատաստանական Խորհուրդ մը, որ կ'գրադի ամուս-

նական խնդիրներով: Սոյն վարչութեան կողքին կազմուած են նաև Աղքատախնամ Մարմին մը, որ կը հոգայ տեղական և անցորդ աղքատաց պէտքերը ըստ կարեւորոյն, և Տիկնանց Միութիւն մը, որ կը բաղկանայ Որբախնամ Մարմինէ մը և Հայ Կարմիր Խաչէ մը. Որբախնամը կը հոգայ որոշ թուով որբեր, երկու սեռէ, զոր տեղաւորած է օտար դպրոցներու և պատըսպարաններու մէջ. իսկ Կարմիր Խաչը, իւրեւ մասնաճիւղ Հայաստանի Կարմիր Խաչին, տարեկան նպաստ մը կը դրկէ անոր, և միեւնոյն ժամանակ կը հոգայ այս շքըջանակի հայ կարօտ հիւանդներու պէտքերը. բժիշկի, դեղ ու դարման մատուցանելով: Եկեղեցւոյ Դիւանատան մէջ ունի Բուժարան մը, որ շարաթը երկու անգամ բազմութեամբ կը զիմն հիւանդներ, և կը խնամուին:

Դպրոց չկայ երբեք, այս ուղղութեամբ քանիցս կատարուած ձեռնարկներ չեն շարունակուած: Ալֆօրփիի նորաչէն մատուոն մէջ շարաթը երկու անգամ, քանի մը ժամ, ուսուցչուհի մը հայերէն կը դասախօսէ թաղին հայ մանուկներուն: Նոյնպէս, Բարեգործականի կարգադրութեամբ 5-6 արուարձաններու մէջ, միեւնոյն կերպով և չափով, հայերէնի և Հայոց պատմութեան դասախօսութիւն կ'ըլլայ փափաքող ծնողաց զուակներուն: Իրբև մասնաւոր կըթական ձեռնարկ սակայն պէտք է յիշել Դպրոցասիրաց որբանոցը, Լը Ռանսի մէջ, ուր կը պատսպարուին և կը դաստիարակուին 100է աւելի որբուհիներ, Գարակէօզեան որբանոցը, ուր 100ի չափ որբ տղաքներ նոյնպէս կը պատսպարուին և կը կըթուին, Վանտօմի գաւառին Լա Կօտինիէս վիւղին մօտակայքը, և Վենետիկի Մխիթարեանց Մուրատեան երկրորդական վարժարանը՝ Սէվրի մէջ:

Հոգեւորականներն են Տ. Վառձապուհ Եպիսկոպոս Քիպարեան, որ Բարիզի Հոգեւոր Հովիւն է, և 4 ծխատէր և երեք հիւր քահանաներ, որոնք կարգաւ Ալֆօրփի ալ կ'երթան, նոյնպէս հարկը ներկայացած ատեն կը հասնին մինչեւ Ալգաս Լօրէն և այլուր, ուր ջրուած են Հայեր:

2. — Լիոնի շրջանակին մէջ, զոր կը կոչենք Միջերկրեայ Ֆոնտսա, հայաբնակ

են հետեւեալ վայրերը, որոնք կը պարու-  
նակեն իր 15,600 գաղթականներ, փակա-  
գծուած թիւերու համեմատ: Լիոն (5000),  
Տէսին (1000), Բօնէլէրի (500), Վիէն (1500),  
Վալալնա (3500), Կրլնօպլ (700), Սէն Շա-  
մոն (800), Սէնդ Էթիէն (1000), Վիլֆրանզ  
(50), Ռոման (100), Ռիվոլլատ (50), Պուր-  
կօն (50), Բօն տ'Օպնա (500), Բուզլին (200):  
Այս շրջանակի վարչական կազմը ամէնէն  
խառնակն է գծարխտարար: Լիոնի մէջ,  
իրբե կեդրոնի մէջ, միաժամանակ գոյու-  
թիւն առած են երկու հակընդդէմ վար-  
չութիւններ, որոնք ինքզինքնին ամբողջ  
շրջանակին ներկայացուցիչ ժողովները կը  
համարեն, և քստ այդմ շրջակայ միւս  
վայրերէն ոմանք մէկ կողմ ոմանք միւս  
կողմին հակած էին երբեմն. բայց կեդրոնի  
տղեղ վէճերէն տաղտկացած՝ ամէնքն ալ  
գրեթէ չեն ճանչնար այլեւս կեդրոնը, և  
իւրաքանչիւրը ինքզինքը կը հոգայ կարե-  
լիութեան սահմանին մէջ: Այսպէս, բացի  
կեդրոնէն, ուր գոյգ վարչութիւնները ու-  
նին մէյ մէկ հոգարարձութիւն, իրենց ծո-  
ցէն կամ ձեռքով ընտրուած, և որոնք կը  
նային եկեղեցոյ պայծառութեան և ժո-  
ղովրդեան պատկանեալ գործերուն, միւս  
վայրերուն մէջ ալ կան աւելի կամ նուազ  
կանոնաւոր կերպով ժողովուրդէն ընտր-  
ուած մարմիններ, տեղ մը Սզգ. Միութիւն,  
ուրիշ տեղ Հոգարարձութիւն անուան տակ,  
միեւնոյն պաշտօնով: Ոչ մէկ տեղ, Լիոնի  
շրջանակին մէջ, չկայ ազգային եկեղեցոյ  
սեպհական չէնք: Լիոնի մէջ կան մեծ և  
փոքր երկու մատուռներ, նոյնպէս Բօնտ-  
շէրիի, Վալանսի և Բօնտօպարի մէջ կան  
մէյ մէկ փոքրիկ մատուռներ, ամէնքն ալ  
վարձովի: Բոլոր միւս վայրերուն մէջ,  
պարբերաբար կամ անմիջապէս կը գտնեն,  
կամ կը վարձեն, եկեղեցական պաշտամուն-  
քի համար յարմար սրահ մը, որ երբեմն  
բողոքականաց մատուռն է, և յաճախ,  
պատշաճ նկատուած սրահ մը: Ամբողջ այս  
շրջանին մէջ ութ հոգեւորականներ կան,  
Տ. Անանիա Ծ. Վրդ. Հարէրեան և չորս  
քահանաներ Լիոնի և մէյ մէկ քահանաներ  
Բօնտըշէրիի, Վալանսի և Բօն տ'Օպարի  
մէջ: Քահանայ չկեցած միւս վայրերը հեր-  
թով կ'այցելեն Լիոնի չորս քահանաները:  
Կրթական ձեռնարկ, բառին բուն իմաս-  
տովը՝ գոյութիւն չունի: Ի սկզբան գրեթէ

ամէն տեղ մանկական ուսուցման կամ  
նախնական կրթութեան համար չարժոււմ  
մը կատարուած է, բայց շատ կարճատեւ  
եղած է, մարդու և մանուաւնդ գրամի չը  
գոյութեան պատճառաւ: Լաւ կազմակեր-  
պուած վարչութիւն մը պիտի կարենայ  
ազգայնապէս փրկել աստեղի Հայութիւնը.  
զի ամէնքն ալ դաւառացի և իրենց ազ-  
գային և եկեղեցական աւանդութեանց  
փարած են: Ամէնքն ալ, բացի Լիոնի քա-  
նի մը առեւտրականներէն, գործաւոր են,  
կամ, շատ քիչ թուով նաև խանութպան,  
և կ'ապրին օրը օրին: Բայց շատ տեղեր,  
ուր Ֆապրիքաները տեական ձեւ մը ու-  
նին, այս գործաւորներն ալ սկսած են բը-  
նակաւորուիլ և նոյն իսկ սեպհական տուն  
տեղ կազմաւորել:

3.— Մարսէյի քաղաքը կը պարունակէ  
չուրջ 23,000 Հայեր, և կը բաղկանայ հե-  
տեւեալ վայրերէն. Մարսէյ և արուարձանք  
(20,000), Կարտան (80), Նիս (1000), Լա  
Սիօզա (560), Պօրտօ (700), Թուլօն (250),  
Մարտիկ (200), Պօլէն (400): Մարսէյի  
քաղաքին մէջ, բացի Վահան Սորասան-  
ձեանի բարերարութեամբ շինուած հոյա-  
կապ և հայարուեստ եկեղեցիէն, որուն  
նաւակաւիքը չէ կատարուած տակաւին,  
կայ Ս. Յարութիւն անուանով մատուռ մը,  
որ հին գաղութին օրով, շուրջ կէս դարէ  
ի վեր կապուած, ազօթատեղի մըն է,  
վարձովի: Արուարձաններուն մէջ կան ութ  
մատուռներ, որոնք նոր գաղթականութեան  
հաստատուելէն վերջ կազմուած են, գրե-  
թէ ամէնքն ալ ազգապատկան, և ամէնքն  
միեւնոյն ատեն կը ծառային իր դպրա-  
տուն փոքրիկներու ազգային կրթութեան:  
Այնպէս որ, բացասիկ երեւոյթ եւրոպահայ  
կեանքին մէջ, և զոր պէտք է յայտարա-  
րել հոս, ի պատիւ նոյն իսկ Պալաքեան  
Սրբազանի և իրեն աջակից անցեալ և  
ներկայ վարչութեանց, Մարսէյի այս ութ  
կամ ինը դպրատանց մէջ այսօր կ'ուսա-  
նին երկու սեռէ շուրջ 1000 հայ մանուկ-  
ներ, որոնք կը կարգան՝ կը գրեն և կը  
խօսին իրենց մայրենի լեզուն, և կ'ուսա-  
նին ազգ. եկեղեցոյ կրօնը, ազգին պատ-  
մութիւնը և ֆոսաներէն և պատշաճ ուրիշ  
ուսումները: Իրաւ է թէ, գծարխտարար,  
որքան միջավայրին ազդեցութիւնը ներ-

գործէ գաղթականներուն վրայ, այնքան պիտի թուճայ ազգ. կրթութեան այս ձեռնարկը: Բայց ամէն պարագայի մէջ գովելի միայն կրնայ ըլլալ այն ոգին, որով, սուանց այլևայլի, պատկանեալ Մարմինները կը խորհին ներկայ մատաղ հայութեան ազգ. գաստարակութեան հարկին վրայ: Մարտէյլի մէջ ազգ. վարչութեան կազմը յարգարուած է գրեթէ Պոլսոյ Սահմանադրութեան համանման ձևով, թէև տակաւին իրր առաջնորդութիւն և առաջնորդական թեմ չէ ճանչցուած Մայր Աթոռէն: Տասնեմէկ հոգևորականներ կան Մարտէյլի շրջանին մէջ՝ Տ. Գրիգորիս Եպս. Պալաքեան, Յովհաննէս Վրդ. Ֆէրհատեան, Երեք քահանաներ քաղաքին, և արուարձաններուն մէջ վեց քահանաներ, որոնք հերթով կը հովուեն քահանայ չկեցած միւս վայրերն ալ: Նիսի մէջ ևս կայ Տիգրան Չամբէրթէնեան իրարբարութեամբ կառուցուած ազգապատկան մատուռ մը, որ զպրատուն է նոյն տուն, և քահանայ մը:

Փոսնսայէ գուրս.

1. — Պելլիգայի շրջանին մէջ կան շուրջ 1000 Հայեր, որոնք կը բնակին Պրիքսէլ (700), Անվէրս (300) և Լիէժ (50): Եկեղեցի չունին. երկու առաջին քաղաքներուն մէջ եկեղեցական պաշտամունք կը կատարուի անկլիքաններու եկեղեցիներուն յարակից սրահներուն մէջ: Գանի մը տարի միայն ունեցած են սեպհական քահանայ մը, որուն մահէն ի վեր սահայն չկրցին ունենալ ուրիշ մը, և տօնական կամ ուրիշ առիթներով Բարիդէն զրկուած քահանաներ միայն կը հոգան ժողովուրդին եկեղեցական պէտքերը: Կարճատե եղած է կրթական ձեռնարկը, որմէ կը մնայ այժմ անձնուէր և ձեռնհաս ուսուցչուհի մը միայն, Օր. Ստեփանեան, որ Պրիքսէլի և Անվէրսի մէջ այցելարար կը զասարսօսէ քանի մը տուններ: Պրիքսէլի մէջ Ազգ. վարչութիւն մը կայ Ազգ. Միութիւն անուան տակ, բայց գործօն կեանք մը չունի այժմ գծարխտարար. Անվէրսի մէջ ևս կայ առանձին վարչութիւն մը: Երկու քաղաքներուն մէջ ևս կան ազգատաց և որբերու հոգածու մարմիններ, որոնք իրենց զոյութիւնը և պահպանութիւնը կը պարտին բարեսէր Տիկիներու անձնուէր ջանադրութեանց:

2. — Զուլիգերիոյ մէջ կ'ապրին շուրջ 400 Հայեր, այսպէս ժընէվ (250), Պընիան (100 որբեր), Լոզան և շրջակայքը (56): Զունին ոչ եկեղեցի և ոչ քահանայ. Զատիկի, Ծնունդի և ուրիշ տօնական առիթներով Բարիդէն կ'այցելեն քահանաներ: Զուտ ազգային կրթական ձեռնարկ չկայ. բայց Պընիանի մէջ կայ որբանոց մը, ուր կը պատսպարուին և կ'ուսանին 100 հայ որբեր, երկու սեռէ, և ժընէվի մէջ պատսպարան տուն մը, «Հայաստան» անունով, ուր կը պատսպարուին նոյնքան մանչ և աղջիկներ, որոնք Զուլիգերիական բարձրագոյն վարժարաններ կամ համալսարան կը յաճախեն: Այս երկու հաստատութիւններն ալ հոգածութեանը ներքե ևս հայասէր Զուլիգերիացիներու, որոնց ամէնէն ծանօթ գէմբերէն էր Լէոփոլտ Ֆալս Հելուեախացին, և որոնց այժմու ներկայացուցիչն է և գործին վարիչը հանրածանօթ Գրաֆթ Պօնար Զուլիգերիացին: Ժընէվի մէջ կայ անձնուէր Հոգաբարձութիւն մը, որ կը գործէ օգտակարապէս, կրօնական զգացումը վառ պահելու ջանքով:

3. — Իսալիոյ մէջ ունինք շուրջ 500 Հայեր, որոնք կը բնակին Միլան (300), Թօրինօ (30), Վենետիկ (50), Թրիէստ (60), Պառի (70): Միայն Միլանի մէջ ունինք քահանայ մը և եկեղեցական Հոգաբարձութիւն մը, որ ազգասէր և լուրջ անձերէ կը բաղկանայ. եկեղեցական պաշտամունք կը կատարուի անկլիքան եկեղեցիին մէջ: Կրթական ձեռնարկ զոյութիւն չունի: Այդ մասին ժողովուրդին զգացումը չափով մը կը գոհացնէ թերևս Վենետիկի Միսիթարեանց կողմէ նախապէս իրր որբանոց զընուած բայց այժմ համալսարան յաճախող իրենց սաններուն իրր ուսանողաց տուն գործածուած այն յարկը, ուր մերթ ընդ մերթ տեղի կ'ունենան զրական և կրթական հանդէսներ և ազգային համախմբումներ: Թօրինօյի մէջ կայ հայ կաթողիկ կղերին հսկողութեան տակ որբանոց մը, ուր մայրապետներու խնամքը կը վայելին 100ի չափ որբուհիներ, որոնք ուսում և գործնական կրթութիւն կ'ստանան գոհացուցիչ չափով: Իսկ Պառիի մէջ կայ «Նոր Արաքս» կոչուած թաղ մը, ուր կը բնակին 70ի չափ նորեկ գաղթականներ, գոր-

զագործութեամբ զբաղող: Ասոնք կը վա-  
յելեն Բաղադական Բարեգործական Ընկե-  
րութեան հոգաձուլութիւնը, որ իրենց թա-  
ղին մէջ մատուց մը, զպրատուն մը եւ  
զարմանատուն մըն ալ կատուցած է անոնց  
համար: Բայց, առ ի չգոյէ հայ քահանայի,  
անոնք կը գտնուին Մխիթարեան Հայ Կա-  
թոլիկ վարդապետի մը հսկողութեան տակ:

4. — Գերմանիոյ հայաբնակ քաղաքներն  
են Պէրլին (380), Լայքցիկ (40), Համպուրկ  
(57), եւ Միւնխէն-Տրէզտա (32): Գերմա-  
նահայոց ընդհանուր թիւն է ուրիմն իբր  
500: Պէրլինի մէջ ունինք Ազգ. Մրութիւն  
անուան տակ վարչութիւն մը, որ կը ջա-  
նայ հոգալ ժողովուրդին եկեղեցական եւ  
հասարակական պէտքերը: Չունինք եկե-  
ղեցի, կրօնական պաշտամունք կը կա-  
տարուի Քրուսիական բողոքականներէ ար-  
բամազբուած մատուռի մը մէջ: Հոգևոր  
Հովիւն է Տ. Գրիգոր Յ. Վրդ. Շահյամեան,  
որ շարժական քանի մը ժամ հայերէնի  
դաս կ'աւանդէ որոշ թուով հայ մանկանց:  
Ինքն է որ այցելաբար կը հոփուէ նաև  
Լայքցիկ եւ Համպուրկ:

5. — Աւստրիոյ միայն մայրաքաղաքին,  
Վիեննայի, մէջ է որ կան Հայեր, թուով  
իբր 200. ունին եկեղեցւոյ Հոգաբարձու-  
թիւն մը, որ Միլանի Հոգաբարձութեան  
հետ, արտաքոյ Ֆրանսայի եղած մեր հա-  
մայնքներուն ամէնէն ընտիր Հոգաբար-  
ձութիւններէն մին է, կազմուած պատուա-  
կան եւ ազգասէր անձերէ: Չունին յատուկ  
եկեղեցի, բայց ունին քահանայ մը, որ  
տարիներէ ի վեր վարձուած յատուկ շէնքի  
մը մատուռի վերածուած մեծ սրահին մէջ  
ամէն Կիրակի կը կատարէ պաշտամունք  
եւ կը մատուցանէ Պատարագ: Անցորդ ազ-  
քատներու եւ հասարակութեան զանազան  
պէտքերը կը տեսնուին խզճամիտ հոգա-  
ձութեամբ: Կրթական ուրոյն ձևնարի չը  
կայ. Մխիթարեան Հայերը փափաքողնե-  
րու տուներուն մէջ կ'ուսուցանեն մայրենի  
լեզուն:

6. — Հունգարիոյ օստանին, Պուտարեշ-  
տի մէջ, ի հնոյն նշանաւոր բայց այժմ  
չիջած եւ գրեթէ օտարասոյղ անհետացած  
զազութիւն ստուերներուն մօտիկ կազմուած

է պատերազմէն քիչ առաջ եւ աւելի վերջ  
գոյացած զազութ մը, որ կը բազկանայ  
70 անձերէ: Ասոնք վերջին անգամ ունե-  
ցան Հոգաբարձութիւն մը, որ կը հոգայ  
փոքրիկ հասարակութեան տղազային եւ կրօ-  
նական պէտքերը: Վիեննայի քահանան  
կ'այցելէ Զատիկի եւ Մնուէնդի առիթներով:  
Ապագայ կը խոստանայ այս զազութը, զի  
կը պարունակէ լուրջ ու ազգասէր ան-  
հատներ: Վեննայի Մխիթարեանք պա-  
տերազմէն վերջ մտածումն ունեցած են  
եկեղեցի եւ վարժարան հաստատելու հոն,  
հին զազութը վերակենդանացնելու նպա-  
տակով, բայց յաջողութիւն չ'են գտած:

7. — Չեխօսլաւիոյ նորակազմ պե-  
տութեան մայրաքաղաքին, Բրակայի, մէջ  
կան շուրջ 100 Հայեր, որոնց փոքրիկ մէկ  
մասը միայն աւետարականներ, միւսները  
ամէնքն ալ ուսանողներ են Չեխ համալը-  
սարաններու մէջ, բժշկութեան, իրաւարա-  
նութեան, փիլիսոփայութեան, ճարտար-  
արուեստից, եւ այլն:

Եկեղեցական եւ վարչական որեւէ կազմ  
գոյութիւն չունի դժբախտաբար. բայց կայ  
Ուսանողական Մրութիւն մը, որ զբաղան  
երեկոյթներով եւ հայրենասիրական գու-  
մարումներով կենդանի կը պահէ ազգային  
օրին:

8. — Եսկօսլաւիոյ գլխաւոր հայաբնակ  
վայրերն են մայրաքաղաքը Պէլլիւրատ եւ  
Իւսկիւպ. բայց այս երկու քաղաքները  
միայնոզ երկաթուղազմին շուրջը եղած 38  
կայարան քաղաքներուն մէջ կան 200ի  
չափ Հայեր: Այնպէս որ Պէլլիւրատի 200ը  
եւ Իւսկիւպի 100ը եւս աւելցնելով անոնց  
վրայ, ընդհանուր Եսկօսլաւիոյ Հայոց  
թիւը կը յանդի իբր 500ի: Բացի Իւսկիւպի  
ազգայնոց կէսէն եւ Պէլլիւրատիներու մէկ  
փոքր մասէն, միւս ամէնքը նոր զազթա-  
կաններ են, զրեթէ ամէնը Երզնկայի Կե-  
մախ գաւառին զիւղերէն: Արթուն եւ ազ-  
գասէր Հայեր, որոնք սակայն Հայաստանի  
Ա. Հանրապետութեան օրով միայն, երբ  
հայկական Հիւպատոսութիւն կար, ազ-  
գային վարչութեան ձեռով մարմին մը ու-  
նեցած են, եւ անկէջ ի վեր ո'չ եկեղեցական  
ո'չ կրթական որեւէ վարչութեան կազմ  
չ'են ունեցած: Այնպէս որ, բացի Իւսկիւ-

պէ, որ ձերունի քահանայ մը կայ իր զակին մօտ հիւրարար, ամբողջ ետեօսլաւիոյ մէջ ոչ մէկ քահանայ կամ ազգային պաշտօնեայ կայ:

9.— Անգլիոյ հայաբնակ քաղաքներն են Լոնտօն, Մանչէսթր, Սաութ Բօրթ և Լիվըրբուլ: Առաջինին մէջ կան իբր 800, իսկ միւսներուն մէջ շուրջ 500 Հայեր: Լոնտօնի մէջ ունինք հայաբնակս գեղեցիկ եկեղեցի մը, յարակից երկրատունով միասին: Թէև Պ. Գալուստ Կիւլպէնկեանի կողմէ կառուցուած է ան և կը մատակարարուի իր կողմէ, բայց ամբողջովին յատկացուած է ժողովուրդին հոգեօր պէտքին: Իբրև ազգային վարչութիւն, տակաւին չը կայ ոչ մէկ մարմին. գոյութիւն ունին միայն Տիկնանց Միութիւն մը և ազգատախնամ մը. եկեղեցին ունի իր քահանան, որ եկեղեցւոյ Բարեբարէն կ'ընդունի իր ապրուստը, բայց կը ծառայէ ամբողջ ժողովուրդին: Մանչէսթրի մէջ, որ մեր Եւրոպահայ ամենէն հին և կազմակերպեալ գաղութներէն մին է, ունինք ազգապատկան եկեղեցի, ազգային վարչութիւն, երեսփոխանական գրութեամբ, որուն կանգամակցին կիներ ևս, աղքատախնամ ևն. Հոգեօր Հովիւն է Տ. Ղեւոնդ Եպօ: Կըրթական որևէ ձեռնարկ չկայ ոչ Լոնտօն և ոչ Մանչէսթր: Սաութ Բօրթ և Լիվըրբուլ կը հովուուին Մանչէսթրի եկեղեցիէն:

Ա Ն Կ Ե Ղ Մ Ե

Մի՛ վախճա՛ր դուն մաղէն անկեղծ.  
Ուրիշներ ի՛նչ ալ խօսին,  
Դուն զայն յարգէ սիրով մ'անեղծ.  
Շուտ կը բռնչին խօսքեր սին:  
Տէր եղի՛ր խօսիլ շիտակ,  
Շեղ է Տէր ո՛ւր որ դառնաս.  
Չարը չուցի՛ ետե նրպասակ,  
Շուտ կ'անցնի ան եւ իր վրնաս:  
Թէ խիտ է ան եւ մեր խոճու,  
Բարի է բայց, չի պահէր Քէն.  
Ան կը խրճի արձով բոլոր  
Չարէն, սուսէն եւ կեղծիւնն:

ԲԱԿ



ՊՈՂՈՍ ՓԱՇԱ ՆՈՒՊԱՐ

Հանոյնով կը զարդարեմք ՍԻՌԻԻ սիւնակները պատմական և հոգեբանական այն վերլուծումներով, որոնց մէջ եզրխոսքի Հայոց Կրօնական Առաջնորդը, Գեր. Տ. Քորգոմ Սըրբազան, պատկերացուցած է հայ ժողովուրդի Մեծ Զակին, որպէսզ Կսեմ. Պօղոս Փաշա Նուպարին նկարագրելը, 1930 Յուլիս 1, կիրակի օր, Գանիի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ նորշին Առաջնորդարանին մէջ, Հ. Բ. Ը. Միութեան նախաձեռնութեամբ կարգադրուած նամագրային Յիշատակի հանդիսին տարիւ:

Ականաւոր Հայը, որուն մահը կ'ողբայ այսօր ամբողջ ազգը, մեր ժողովուրդին ժամանակակից ամենէն պատկանելի և բացառիկ արժէք ներկայացնող գէմքերէն մին էր:

Մեծ էր ան իր ծագումով, իր ծնունդով, իր կեանքով և իր գործերով:

Ծագումովը. որովհետեւ տունիկ շատաւիզն էր իշխանական տունի մը, զոր բախտը Սիւնեաց խրոխտ լեռներէն փոխադրել էր յոնիական օփերուն վրայ, Զմիւռնիոյ նորակողմ հայ գաղութին մէջ փայլեցնելու համար իր ցեղական ձիրքերը:

Ծնունդովը. որովհետեւ զաւակն էր պատական մեծ վերանորոգիչի մը, որ, ԺԱ. դարուն, Բագրատունեաց փուլու մէն ետքը, եզրպոստ եկած և հին հայ նախարարական տուներու պատկանող քաղաքական և զինուորական գործիչներուն նման, անոնցմէ ութը դար յետոյ, նորէն աւելի բարձրը աստիճանի մը վրայ թերեւս պանծածացուցիւ էր իր ցեղը, միջազգային ուշադրութեան ու պատմութեան յանձնելով Հայ անունը:

Կեանքովը. որովհետեւ անհատներու կենսագրութեան մէջ դուն ուրեք կարելի է տեսնել որ պատուոյ մէջ և զիրքերու վերայ յառաջդիմութիւնը զուգընթաց եղած ըլլայ զուտ անձնական արժանիքի և աշխատութեան, այնպէս՝ ինչպէս կը հաստատուի իրենին մէջ: Իր դէմքը կը կնճրուտէր, կ'ըսեն, երբ կ'ուզէին պատուել զինքը իբրև նախարարապետի որդի: Վասնզի կը խորհէր, անուշտ իրաւամբ մի-